

### ՖԻԼԻՓ ԱՂԱԶԱՐԵԱՆԻ ՆՈՒԱԳԱՀԱՆԴԵՍԸ

Ապրիլ 6ին Ֆիլիփ Աղազարեանի տուած նուագահանդէսին վրայ, ըր Մենեսթրել երաժշտական ծանօթ շարքաբերքին մէջ, ժօրժ Պօտէն կը գրէ հետեւեալը .

Հայազգի վերթիւօղ ջութակահար Ֆիլիփ Աղազարեան յայտագիր մը յօրինած էր ուրկէ արտաքսուած էր ա՛հէն ձանձրացուցիչ դորժ : De Feschի մէկ Սօնաքը, Corelliի Ֆօլիան, Bachի Կալօքն ու Միւզէքը, Destouchesի Փասփիէն, Gossecի Թամպուրէնը, Moussorgs-kyի Կօփաքը՝ Աղազարեանի գիւթիչ Հայկական մեղեդիովն ամբողջացած՝ առաջին մասը կը կազմէին :

Արդի երաժշտութենէն մեղի հրամցուած սակուն կտորը եղաւ Antonio Torrandelliի գեղեցիկ Սօնաքին Մաժօրփինը որ խանդա՛վառ յաջողութիւն մը դատա :

Վերջին մասը կը պարունակէր Kreislerի Dvorakէ ու Paganiniէ բրած նուագափոխութիւնները, Henri Colletի լա փէնաին Աղազարեանի բրած նուագափոխութիւնը, և Sarasateի տնուանի Պոհեմիական եղանակները :

Աղազարեան վերթիւօղ մըն է որուն անդու՛զական երաժշտականութիւնը կը համաձայնի կախարդական մեքենականութեան մը հետ :

\*\*\*

### ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԸ ՓԱՌԱՐԱՆՈՒԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Այս տարուան Մարտի վերջերը, Երևան, Կուրտուբայի Տան մէջ, տեղի ունեցած է երեկոյթ մը, նուիրուած բանաստեղծ Յովհ. Թումանեանի մահուան տասնամեակին : Թումանեանի յիշատակը յաերթացնելու համար, Լուսաւորութեան գործադարութիւնը որոշած է

Լուսի Դսեղ զիւզին մէջ (ուր ծնած է բանաստեղծը) հիմնել Եօթնամեայ վարժարան մը՝ Թումանեանի անունով, ինչպէս և գործադարներու Խորհուրդէն խնդրել որ Լուսի մէջ կառուցուի՝ Թումանեանի անունով՝ հանդստեան տուն մը Հայաստանի գրողներուն համար : Հրահանգ արուած է Պետական Հրատարակչականին այս տարի ի լոյս բնծայել Թումանեանի երկերու ամբողջական հաւաքածուն (խմբագրութեամբ Չարենցի և Օր. Նուարդ Թումանեանի), և հրատարակել Անուշ վրայերդի վրայ Արմէն Տիգրանեանի տարիներ առաջ յօրինած (ու վերջերս վերամշակած ու ընդլայնած) օփերան : Գարձեալ՝ որոշուած է Երևանի մանկավարժական Համալսարանին մէջ պահել Թումանեանի անունով երեք սենյոց, ու խնդրել Երևանի Քաղաքային Խորհուրդէն, որ փողոցներէն մէկուն Թումանեանի անունը տայ :

Ապրիլ 2ին, Թիֆլիսի մէջ տեղի ունեցած է, Վրաստանի Գրողներու Միութեան նախաձեռնութեամբ, հանդէս մը Թումանեանի յիշատակին նուիրուած ներկայ կզած է խուսն բաղձութիւն մը, մեծ մասամբ հայ ու վրացի ստանոցներէ բաղկացած : Խօսք առած են երեկոյթին նախագահը, վրացի բանաստեղծ Սանտրօ Եուլին, Վրաստանի Գրողներու Միութեան քարտուղար Փէսօ Ժղենտունի, որ շեշտած է թէ Թումանեան, իր բանաստեղծ և քաղաքացի, Կովկասի բոլոր արդերուն կը պատկանի, Աղասի Վարդանեան, որ Թումանեանը բնորոշած է իր հայ չքուոր զիւզացիի կենցաղին ամենէն տաղանդաւոր արտայայտողը, բանաստեղծ Տարիցէ, որ յուշեր պատմած է Թումանեանի կեանքէն. բանաստեղծ Գրիշաշվիլի կարգացած է Թումանեանէն երեք կտոր՝ իր կողմէ վրացերէնի թարգմանուած, յետոյ գործադրուած է հանդէսի յայտագրին գրական - երաժշտական մասը՝ ամբողջապէս կազմուած Թումանեանի երկերէն :

Բանաստեղծ Տարիցէ առաջարկած է Թիֆլիսի մէջ կանգնել Յովհաննէս Թումանեանի արձանը :